

Գրիգոր Տղայ կաթողիկոսին որպէսզի նոր Խաչակիրներուն օգնէ և ինքն անձամբ եւ ժողովրդեամբ որ յաշխարհոյ արեւելից՝ փութայ ի Սուրբ Տեղեացն ազատութեան:

Այս տխուր գէպքերուն եւ Սալաէտտինի ահլգ բանակներով նոր Խաչակիրներուն զիմադրութեան և յաղկանան գնացքներուն շարունակութեան ի տես, կաթողիկոսը նամակ մը կը գրէ Սալաէտտինի տեղեկութիւններ տալով նոր Խաչակրաց զինուորական ոյժին և պատրաստութեանց մասին, այս պարագան կը ծանուցանէ արաբ պատմիչ Պէհաէտտին իր պատմութեան մէջ, բայց Հ. Ալիշան կը հերքէ այս խօսքերով. «Գրիկ առքպիտի ինչ, այլ ամեննին հեռի և օտար է ի մտաց և ի գրէէ կաթողիկոսին և Լէանի, և ամենայն ողջամիտ ծանօթից նոցին: Եւ քանզի կարկատուն գրուածն այն երկմեցոյց եւ զարեւմտեայս ոմանս նոր պատմիչս՝ ընդ հայրապետն մեր, անգիտակց զողով և անխորձք ոգւոյ և հանձնորոյ սարին . . . » (տե՛ս Սիսուան, էջ 447): Այս վկայութեան հակառակ Տիւրքիէ իր Recueil des Historiens des Croisades, Documents Arméniens, Ա. հատոր, Գրիգոր Տղայ կաթողիկոսի սկզբ Երուսաղէմէն Փրանսիէն թարգմանութեան նախաբանին մէջ, էջ 270-271, հետեւեալը կը գրէ. «Թէպէտե Գրիգոր Տղայ համաձայն Լէանի, շատ հոգածութիւն ցոյց տուած էր ըրիտօռնէական դատին համար, այն վայրկեանին՝ երբ Տրէտէրիկ Պարպէրոսի բանակը Լիկաոնի դաշտերուն մէջ սովի խտութենէ կը տառապէր, անփոյթ չէր ընդր սակայն Սալաէտտինը սիրաշահելու, վաճառի այն ժամանակ տէրը եղած էր Սիւրբոյ մեծագոյն մասին, և անոր մեծ զօրութիւնը կրնար եղբրական ըլլալ Կիլիկիոյ. այդ պատճառաւ անոր հետ բանակցութիւն և թղթակցութիւն կը կատարէր: Հետաքրքրական է արաբ պատմագէտ Պէհաէտտինի պատմութեան մէջ կարգաւ գրուած նամակ մը, մըքտէրիկ Ա. կայսեր մահէն քիչ վերջ, Հայոց կաթողիկոսէն առ Սալաէտտին, և որուն մէջ ան Երուսաղէմի յաղթականին կ'իմացնէ գերմանացի Պէչակիրներուն արշաւանքը, անոնց ոյժը, մարզանքը և ընթացքը, և կ'ապահովէ իր բոլոր հաւատարմութիւն. (տե՛ս Vita et Resgestae. edit. et Trad. d'Albert Schultens. Chap. LXX):

Այս նամակը հրատարակած է Նաեհանուցեայ Աստուածատուր Եպո. Տ. Յովհաննէսեան իր «Ժամանակագրական Պատմութիւն Ս. Երուսաղէմի» գրքին Ա. հատորին մէջ, էջ 166-68, այս նամակին թարգմանութիւնը իրեն զրկած է Պերիլէն զիտնական հայագէտ Պետերման:

ՄԿՐՏԻՉ ԱՐՔԵՊՍ. ԱՂԱՒԵՆՈՒՆԻ

ՀԱՆՈՍՏՅՈՒՆ ԵՒ ՄՏԱՆՄԱՆ ՃՈՂՊԵՐ

Կ Ն Ո Ջ Կ Ո Ւ Ս Ա Կ Ր Օ Ն Ո Ւ Թ Ի Ն Ի Ն Ը

Քրիստոնէայ կնոջ կուսակցութիւնը սովորաբար ուրիշ եւ քերէս ոչ նուազ ազնիւ ձեւեր կուսայ Առաքելային մասնուժին կաւարմանը: Կնին, կուսակցութեան ամենեւնի ժուժկալ եւ միւս սեռին անձերուն հետ որ եւ ուղղակի յարաբերութիւն չունեցող կենցաղածեւից մէջ իսկ, կրնայ կատարել այն գործնախախնամութիւնը սահմանած է իր սեռին համար: Այդ պարագային, ներէյի ըլլալ ինձի այսպէս բաւել, իր կատարած առաքինութիւններուն մէջ արձան մտնանական բան կայ, որքան մայրական բան կայ առաքինութիւններուն մէջ կնոջ մը՝ որուն Աստուած մայր ըլլալու շնորհը չէ տուած: Կնին ամուսինի եւ մայր է իր ետեքամբը. բայց թէ մին եւ թէ միւսը լինելու համար մեկէ աւելի կերպեր կան. եւ ինչպէս որ չենք խորհիր բնաւ թէ մայր ըլլալ չկարողացած կնոջ մը կենսակից մէջ քերտցում մը կայ, պէտք է, նոյնպէս, քերտցում ճեսնել ամուսին չեղած կնոջ մը կենսակից մէջ:

Ա. Վ.

ՍՈՒՐԻՆ ԿՐՕՆ ՔԸ

Կրօն մը՝ որ իրեն նշանաբան ունի. Ինձն գուրա չկայ փրկութիւն, դիւրաւ բուռն եւ կատարի կը դառնայ՝ նիւթական գորտրեան հետ դոյզն շփում մը նկենցած պարագային: Փաղափային իճանութեան սուրբ կ'արբեանայ, մարգարէներու բացատրութեան նամանասիակ այս սուրբ կողմ եւ գազանական կը դառնայ զինքը կրողին ձեռներուն մէջ: Ոչ մէկ օրէնց չի կրնար կանոնի ենթարկել անոր գործածութիւնը. այդ գործածութիւնը առաջին անգամին իսկ զեղծում կը դառնայ, զի զեղծում է ան արդէն իր սկզբունքին մէջ նոյն իսկ, ու միակ միջոցը արգիլելու որ կրօնքը ինքզինքն ու մարդկութիւնը չվիրաւորէ՝ այդ վստահաւոր սուրով՝ զայն վայրկեան մը անոր ձեռքին մէջ յըրկուցն է:

Ա. Վ.